

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻԻ 22

1 Մարտ 1899



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

ՏՊԱՐԱՆ

ՃԻՎԷԼԷԿԵԱՆ

Պատը՝ Այի Ջամուկի Թիւ 20

1899

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

— — —

- 1 Ս. Պատարագն եւ ժամերու մատուցումն Քրիստոնէ-  
ութեան մատաղ տիոց մէջ՝ քննադատուած Բագմավկայէն .
- 2 Ալպեանք .
- 3 Քրիստոնէութիւնն մատաղ տիոց մէջ .
- 4 Գանձարանք Հայ լեզուի .
- 5 Ս. Սարգիս — Ս. Ազնես .
- 6 Ս. Գրոց ժամանակագրութիւնը .

# Պ Ա Տ Կ Ե Ր

Հ Ա Ն Դ Է Ս Կ Ի Ս Ա Մ Ս Ե Ա Յ

ԻՃՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ


ԹԻՒ 22

1 ՄԱՐՏ 1899

«Ս. ՊԱՏԱՐԱԳՆ ԵՒ ԺԱՄԵՐՈՒ ՄԱՏՈՒՑՈՒՄՆ

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ՄԱՏԱՂ ՏՐՈՑ ՄԷՁ»

Քննադատուած Բազմավեպէն



## ՊԱՏԿԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ

(Շարունակութիւն տես թիւ 21 եւ վերջ)

Դիտեցէք Մեծ. Հատուածազիր Քննադատ, եթէ Պատու  
մուծեան էջերն դարձունելու ըլլաք՝ պիտի հանդիպիք այն  
տեղ յորում Լաւողիկեան ժողովն (363ին) ԽԹ կանոնովն կը  
հրամայէ՝ Բաց ի կիւրակէէ եւ շարաթէ Քառասնորդական պա-  
հոց մէջ հաց ջրեկանել : Ինչպէս ունի եւ մերս Ս. Իմաստա-  
սէր Հայրապետ : Պահոց երկարատեւն էր այս մինչեւ արեւ-  
մուտք . մինչդեռ սովորական պահոցն մինչեւ ժամն ինն կ'եր-  
կարէր եւ ապա կը լուծուէր Ս. հաղորդութեամբ : Նոյնպէս  
նաեւ պիտի տեսնէք՝ որ առաջնորդք եւ հովիւք ըստ  
պահանջելոյ հարկին՝ մանաւանդ հարուածներու եւ հալածա-  
նաց ժամանակ՝ Պահք կը հրամայէին, օրական կամ շաբա-  
թական : Այդ օրերուն հաղորդել անպամ չէր օրէն . եւ ոչ  
յոտին կալ . այլ ի գոռն :

Այս կրկին նկատումներն ունենալով աչքի առջեւ, կրնա՞ք

արդեօք ապահովել զմեզ՝ թէ Ձեր Մետիլինացի բանակին ճակատելուն եւ ծնրադրութեան օրն՝ պահոց օր մը՝ կամ Շաբաթապահոց կամ Գառասնորդաց մէջ նզամ չըլլայ : Խնդրեմ ըսէք . ի՞նչ կը նշանակէ այդ աղաջել բառն : Եւսեքի իրաւունք ունի . ի ծունր աղօթելն Գրիստոնէից համար օտար ճով կրնայ ըսել . անոնց Պահոց եւ Սգոյ սովորութիւնն է այդ : Այլ Ձեր առաջարկած այս հատուածին մէջ օրուան յիշատակութիւն չկայ . Դուք որպէս զի Ձեր մտաց համեմատ կարենայիք մեկնել զայդ՝ պէտք էր որ նախ օրն հաստատէիք , ապա ջրէիք Փրուկատուտեանց վկայաբանին բաց եւ ակնյայտնի վկայութիւնն . եւ այդու իսկ դեռ կը մնար մեզ խօսիլ : Տերաուղիանոս յիշեալ հատուածին մէջ պահոց կամ հսկմանց վրայ խօսելով կ'ըսէ . Պաշտամանց կատարումն եւ հաղորդութիւնն արդարօրէն կ'աւտացեալք ափի մէջ կ'առնեն զՍ . Հացն , եւ այլ եւս յոտին կանգուն կեցած՝ (վասն զի ներկայ է Փրկիչն)՝ աղօթքն կ'աւարտեն , եւ ապա հաղորդին սահմանեալ ժամուն եւ մի՛ յառաջ : Ոտից վրայ կանգուն կենայն ցնծութեան նշանն էր . իսկ ի ծունր կամ ի գունձ կամ յերկիր խոնարհածն՝ սգոյ եւ պանոց : Կարգայէք նաեւ՝ եւ մանաւանդ ուր կը համեմատէ Պահքն զիմուարաց հսկմանց հետ : Եւ այս Տերաուղիանոսի վկայութիւնն է : Ուրեմն ունի՞ք արդեօք բաւական պատճառ եւ փաստ այս ամենն մերժելու եւ յաւակնաբար օրինադրելու , թէ « Ծնրադիր աղօթելն նոյն իսկ պատարագի արարողութեան մասն էր , ուրեմն եւ տերունական աւուր յատուկ . (ուչ զրէք դեռ յետ ժողովոյն Նիկիոյ Փաստոս կ'աւանդէ՝ Ծովայ Մամբրէ վանոց մի պատարագիչի համար , թէ իբրեւ ասաց՝ Հայր մեր որ յերկինս , եղ ծունր եւ կայր յաղօրս յերկար . եւ մինչդեռ , եղեալ էր ծունր եւ կայր յաղօրս . եւայլն . (Ե . ԻԸ) : » Այլ ո՛չ Մեծ . Բննադատ . Գրիստոնէական մասաղ տիոց մէջ ոչ Ս . Հացին բեկումն ծնրադրութեամբ կը կատարուէր , եւ ոչ ծնրադրութեան օրն՝ Ս . Հացին բեկումն : Վերին վկայութիւնք եթէ չբաւականացան զՁեզ համոզել՝ սակայն պէտք է վստահիք գէթ ընտանեան ստիպեալ՝ թէ յերկիր խոնարհելն , ի գունձ իյնալն , ի ծունր դալն , սգոյ արտօմութեան եւ ցաւոց նշան են : Սուգն եւ ցնծութիւն ի՛նչպէս կրնան միաբանիլ : Այլ կարծեմ թէ աւելորդ է ժամավաճառ ըլլալ : Բնականն մերձեցունելով Ձեզ ի խորհ՝

ցոյց կու տամ Աւետարանքն , մինչ Յիսուսի առջեւ  
ի ծունր կ'իջնեն աղաքաւորք ( Ուշ զրէք աղաքաւոր բառին  
եւ համեմատեցէք վերնոյն հետ ) : Դիտեցէք նախկին Բրիտ-  
տոնէից եւ աղաչաւորներու կեցուածքն , հեթանոսականն ,  
եւայլն . Civiltà cattolica 15 Սեպտ. 1888 . եւ էջ 727-734 :  
Տեսէք Յիսուսի ի պարտէզին ծնրադրութիւնն արտասուօք .  
Պաւղոսի ի ծունր գալն . եւայլն :

Տէրունի սոյն օրինակէն մարզուած Բրիտտոնեայք նախ-  
կին Եկեղեցւոյ՝ Փեսայն կորսնցուցած օրերուն յիշատակին ի  
գուճս կ'ազօթեն :

Պատկերի այդ թերթերն որ բազմ կամ զժբախտութիւն  
ունեցած են քննադատուելու , (այսչափ խոկուն քննութեամբ) ,  
ցոյց տուած էին նախկին Բրիտտոնէութեան ամենահաւատ-  
վկայից միոյն պատուական ջատագովութիւնն յայդ . Պրուտեն-  
տիոսի երգէն պատասիկ մը .

« Ջրեզ ձայնիւ զքեզ երգով եռանդուն , արտասուօք եւ  
« երգովք անկեայ ի գուճս ուսար աղերսել : »

Յիշած էինք հոն Տերտուղիանու De coron. milit. III.  
յիշած էինք Յերոնիմոսայ Մեկն. Եփես. թղթ. յռջր. ուր բաց  
արձակ կ'ըսէ . « Մինչեւ ցՊենտեկոստէ (Պաւղոս) մնաց յիփե-  
« սոս . ցնծութեան եւ յազթութեան օրեր , յորս ոչ ծունր կը  
« կրկնենք եւ ոչ յերկիր կը կորանանք . այլ Տիրոջ հետ յառ-  
« նելով՝ դեպ ի վեր յերկինս կը համբառնանք » :

Կարելի էր արդեօք այս ամենն անտես ընելով Ծովաց մի  
պատարագջին ըրածն՝ ( այդ ալ գուցէ թէ նման քննութեամբ )  
մէջ տեղ նետել . Կարելի էր արդեօք՝ երբ Պատկեր կ'ըսէ՝ թէ  
« Նոյն իսկ Նիկիոյ ժողովին կանոնաց մէջ հաստատուեցաւ այս  
սովորութիւն » , առանց բնաւ կասկածի իջնել հրապարակ եւ  
քարոզել՝ թէ « ճերադիր աղօթելն նոյն իսկ պատարագի ա-  
րարողութեան մասն էր , եւ չնաչխարհիկ արամբարնութեամբ  
հետեցունել՝ « ուրեմն եւ տերունական առաք յատուկ . »  
ինչո՞ւ , ի՞նչպէս . — վասն զի դեռ յետ ժողովոյն « Նիկիոյ  
Փաւստոս կ'աւանդէ՝ քե Մովսաց մի պատարագիջն այն-  
պէս ըրեր է » : Ո՛հ , կարի է . . . . Ուրեմն մեր յիշատա-  
կած Աւետարանքն , Գործքն , Պրուտենտիոս , Յուսափնոս ,  
Փրուտտոնոս , Տերտուղիանոս , Յերոնիմոս , եւայլն . բնաւ  
արժէք չունին : Այդ մի պատարագի՞ջն է ամենազօր վկայ  
եւ պաշտպան Չեզ :


Այլ որ տոհմային ազդեցութենէ ի սպառ ազատ լինելով՝ կարող էք՝ (մեղք)՝ Արդոյ հաստուածադիր, շատ աւելի խստութեամբ վարուիլ Ձեր հետադոտութեանց մէջ, (ըստ ձեր բանից) . Դուք որ սովոր էք մանրամասն զննել վերքին խորն եւ ըստ այնմ խորանել ձեր սովորեալ եղանակաւ (մեղք) միշտ . ինչպէս գէթ մտքերնէդ չանցուցիք հասարակաց առածն՝ թէ Մի ծիծառն գարուն ոչ բերէ : Եթէ այսպէս են ամեն գրութիւնք՝ պարտաւոր է Պատկերն ժամաւաճառ ըլլալու :

Դուք որ զարմացած յազուշ կրթած կը հարցունէք ի վերջոյ, թէ « Ինչո՞ւ Պատկերն առանց ջրելու նախ իրեն հակառակ փաստերն՝ (մինչդեռ ոչ կամք եւ ոչ պարտք ունի առ այդ) ափ յափոյ այսպէս կարծիքներ կը յայտնէ », չխորհեցա՞ք թէ նոյն խօսքն այսօր Պատկերն իրաւամբ Ձեզ կը զարձունէ իբր վերջին բան :

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹ .

---

## Ա. Լ. ՊԵԱՆՔ



Ա. Լ. ՊԵԱՆՑ ԺԱՄԲԱՆԵՐՆ

(Շարունակութիւն տես թիւ 21)

Երկաթուղւոյ հաստատուելէն ի վեր Սենիս լեւան ճամբան երեսէ ինկաւ . նոյն իսկ իր անունն անյիշատակ մնալով՝ փոխանցեցաւ իր նախանձորքին վրայ : Մինչեւ Մոտանա երկաթուղին եւ կառագնաց ճամբան իրարու զուգահեռական կ'ընթանան : Անկէց անդին կառագնաց ճամբան Արքի երկայնութեամբն կը շարունակէ , երթալով հեղեղաթափ սաստիկութիւն կ'առնէ , եւ Գաղղիոյ դէմ կառուցուած բայց դաղղիական դարձած էսէյոնի ամրութեանց շարժական կամուրջներէն անցնելով՝ Վանուազի կապանին բաժանման կէտին վրայ կանգնեալ Գէրմինեօնի առջեւէն կը հասնի Լանլըպուրկ : Այս խեղճ գիւղին ապրուստը իր ճամբան էր . շողեկառքն թէ այս եւ թէ այն հարուածեց մահացու : Վանուազի անունը պահենք մտքերնիս , քիչ ատենէն պիտի հռչակուի : Եթէ այս ճամբան կտրողներն՝ Մարիոս Կոստանդիանոս մեծն Կարոլոս , Պիոս է , որ երկու անգամ Սենիս լեւան այս ճամբան ըրաւ , առաջինն 1804 ին զՆաբոլէոն օձելու համար եւ երկրորդն 1808 նոյն ճամբով իր բանտարկեալ զինուորներու պահպանութեամբ , եթէ զարձեալ նոյն այս ճամբայն կտրել ստիպուէին ասոնք ամենն ալ շողեկառքն պիտի ընտրէին յայտնապէս : Աստուած չընէ որ անցեալ փոռքն այսօր անարգեմ , սակայն պարզութիւնն սիրելով ստիպուած եմ խոստովանիլ՝ թէ մինչեւ 1964 մեզր բարձրութիւն գրեթէ նշանաւոր տեսք մը չունի այս ճամբայ , Ալպեանց միւս ճամբաներուն հետ բաղդատելով Կապանէն (1964 մ.) հիւսիսէն եւ հարաւէն Վալուազի ստանարաններուն եւ Արքի եւ Իղերի ծինդեան գեղեցիկ տեսարաններն ունինք . պզտիկ լճակ մը՝ որ տարին ութ ամիս սա-

ա ւ աճ՝ եւ սակայն անուշահամ կարմրախայտեր կ'ընծայէ առատ առատ : Միակերպ լեռնադաշտէ մը յետոյ՝ Սենիդ գետին երկայնութեան զառիթափն՝ Սենիս լեռան եւ Ռոչմըլոն սառնապատին մէջէն՝ հիատեսիլ գեղանկարներ կ'ընծայէ , գեռ Սիւզ չհասած : Այս փոքրիկ չքնազ քաղաքն Սենիս լեռան եւ Ճինեվրայի սարին անցքերուն բանալին է : Լեռնաբնակներուն իշխան Քոթի բնակարանն էր . Օգոստոսի անուան եւ պատուոյն նուիրական յազթական կամար մը կայ ճերմակ մարմարինէ խնամով պահուած : Իր գեղատեսիլ գիրքն , հին յիշատակարանքն , արժանաւոր էին ամեն ուղեւորներու այցելութեանց . սակայն երկաթուղին շատ բարձրէն կ'անցնի . կայարան մը չկայ մերձաւոր , առանձին ճիւղ մը երկաթուղւոյ կը կապէ քաղաքն վերին կայից հետ :

Փոքուն Ս. Բեռնարդոսի ճամբան Ալպերդփիլի գեղեցիկ կայարանէն կ'սկսի . բարձր Իզերի չքնազ ճորահովտէն կը բարձրանայ մինչեւ Պուր Սէն Մօրիս : Սալուայի այս մասն՝ մի միայն սքանչելիք է :

Պուր Սէն Մօրիս Փոքուն Բեռնարդոսի ոտքին վրայ հրաշալի տեսարանով քաղաք մ'է : Ասոր մօտ է այն լեռն որ 1877ին այնչափ աղմուկ հանեց : Մաս առ մաս կը տապալէր , հաստատուն ժամանակամիջոցով : Սակայն քանի մը տուն աւրելէ կործանելէ յետոյ դադրեցաւ աւերածն : Տեղացի կանանց ագանելիքն եւ մանաւանդ Ֆրոնդիէր (ճակատողիւր) կոչուած գլխադիրք զարմանալի են : Մինչեւ Փոքր Բեռնարդոսի կապանն երկայն մանուածապատ ճամբայ մ'ունի , գեղեցիկ տեսարաններով որք շարունակ կը փոխուին : Բարձրակէտն չհասած (2186 մետր) Ս. Բեռնարդոսի Փոքուն Ասպնջարանն կայ : Ինն հարիւր տարիէ ի վեր յաճախող անթիւ ուղեւորաց մէջէն շատերն այս երկար ճամբուն վրայ յոգնութենէ կամ անօթութենէ եւ մանաւանդ ցրտոյն սաստկութենէն կը մեռնէին . ինչպէս նաեւ Մեծին Բեռնարդոսի ճամբուն վրայ : Մարդ մը՝ քրիստոնէական զթով ի՛ մտածեց օգնել այս թշուառներուն . Մենթոնի Ս . Բեռնարդոսն : Իր կենսանկարն ամենահաւատարիմ պատմութիւն մ'է , բարեպաշտ երիտասարդի մը վէպն եւ արկածներն կրնանք անուանել : Սալուայի հին եւ նշանաւոր ընտանեաց մը զաւակ էր , որուն յաջորդութիւնն գեռ Աննըսի լճակին վրայ կառուցուած Մենդոնի դղեակն կը բնակի : Բարիքի համալսարանին մէջ կատարելով իր ուսումն երբ հայրենի

տունը կը դառնար , հայրը՝ իբր աւետիս կը հաղորդէր որդւոյն համար ընտրած զեղանի եւ ազնուատոճմ ազջկան անունն , Մարկրիդ ար Միլունս : Որդին յայտնեց իր կոչումն , որ աւելի եկեղեցականութեան կոչմն էր քան ամուսնութեան . սակայն չընդդիմացաւ : Պատկին օրն հաննելով՝ փեսայացուն անյայտ եղած էր : Գիշեր ատեն անդունդի մը վրայ նայող պատուհանէն կծիկը դբած էր : Սիրուն նամակով մը կ'աղաչէր իր ծնողաց եւ նշանածին՝ ներել իրեն , վասն զի անընդդիմանալի կոչումն ունէր զէպի Հռովմ եւ եկեղեցականութիւն : Այս զգացմամբ յայտնի է թէ միջակ ամուսին մը պիտի ըլլար , մինչդեռ մեծ սուրբ մը հանդիսացաւ : Առօրացի աւագերէջ ընտրուելով 963 ին մտադրածն կատարեց : Իրեն նման զգայուն քանի մ'անձանց օգնութեամբ՝ մերձակայ լեռներուն սառնապատ միայնութեան մէջ երկու ասպնջարան հիմնեց . որոնց՝ երախտագէտ ժողովուրդն նուիրեց անոր անունը : Փոփոխակի միոյն եւ միւսին մէջ ընակեցաւ : Իրեն յաջորդներուն սրտին մէջ նոյն մարդասիրական զութը ապաւորուած է : Տարին միջին հաշուով 12000 աղքատ մարդ եւ ճանապարհորդ կ'անցնի Փոքր Բեռնարդոսէն . իսկ Մեծէն 20000 հոգի : Խորհեցէք ուրեմն , 900 տարիէ ի վեր եթէ այս երկու Բեռնարդոսներն չըլլային՝ ուր ճանապարհորդք ապաստանարան եւ կրակ կերակուր եւ տեղ կը գտնեն , եւ շատ եւս ահաղին ձեան հիւսերէ կը պատսպարուին : Ի՞նչ եւ ո՞րչափ պիտի ըլլար այդ խղճալեաց կորստեան թիւն 900 տարիէ ի վեր : Փոքր Բեռնարդոսն իտալական բաժնին մէջ է , գաղղիական հողէն քանի մը քայլ հեռու . Իտալիոյ զինուորական եւ կրօնական շքանշանն ունի Սան Մաուրիճիօ է Լաձձարօ , մեծաւոր մ'ունի , քանի մը սպասաւորներով , ով որ ուղէ անվճար կրնայ պատսպարուիլ կերակրուիլ եւ հոգացուիլ :

Ասպնջարանին եւ կապանին վրայ կը հսկէ Սպիտակ լեռան ալեղարդ գլուխն եւ մի քանի սպիտակ սրածայրք նոյն լեռան : Վեռնէի սիրուն փոքրիկ լճակին մօտ՝ ճամբուն վրայ՝ կճեայ յաղթ կոթող մը կայ , Արամազդայ նուիրական տաճարին միակ մնացորդն . հոս է նաև Աննիբալդայ կրկէսն , ուր մարտախորհուրդ ժողով կազմած է կ'ըսեն կարքեղոնացի զօրապետն Իտալիա իջնելէն առաջ : Փոքուն Բեռնարդոսի մօտ դանուօղ սրածայր ապառաժէն՝ որ Լանսպրանդէր կը յորջորջուի՝ պարզուօղ տեսարանն հմայիչ է : Ալպեանց զէմ մեղանչել է

մինչև Փոքրն Բեռնարդոս հասնելէն յետոյ չնուիրել քանի մը ժամ եւս այս բարձունքն մալլցելու : Վասնզի կասկածն անգամ չկայ , յոգնութիւնն անզգալի է : ասպնջարանէն 800 մեղր բարձր է շրջահայեաց ակնապարար տեսարանն : Առջեւդ , մօտիկդ , դէպ հիւսիս՝ ունիս Սպիտակ լեռն իր ահռելի շղթայովն , սրածայրերովն , սառնարաններովն , որ շեշտակի դէպ Իտալիս կը խոնարհին . չարունակութեամբն՝ այն հսկայ կրկէտներն զոր Միլանէն նկատեցինք . Վլան , Գոմպինո , Սէրվէն , Տան Պլանչ , Միչապէլ , Վարդ լեռն , եւ այլն . միայն գլխաւորներն յիշելով : Հարաւէն եւ արեւելքէն Կրայեան Ալպեանց մի մասն . Իտալական ստոնարանաց ամենէն մեծն Ռուիդոր : Արեւմուտքէն Սափուայի եւ Տոֆինէի Ալպեան շղթայքն : Այս գմբեթներու , ցցունքներու , բրդաձև ամբարտակներու տակ՝ որոնք զիրար խել կարծես փափաքին սպիտակութեամբ եւ բարձրութեամբ , վարը կը տարածուին ծմականիստ հովիտներ , ձորեր , ծործորներ , հեղեղներ , լճակներ եւ մարգագարդ ծաղկաւէտ դաշտեր Իտալիոյ եւ Գաղղիոյ :

Ալպեանց մէջ շատ դիւրին չէ այսպէս 3,000 մեղր բարձրութիւն ունեցող զեղատեսիլ դիտարան մը ելլալ այսչափ դիւրաւ : Ասպնջարան իջնելն խաղ մ'է եւ հաճոյք միանգամայն . անկէց վար ճամբայ կայ ամենազուարճ մինչև Աոսդա : Աոսդայի ձորահովիտն Ալպեանց թանգարանն է կամ մանրանկարն . ամեն բան կայ հոն . առջեւդ՝ քովերդ՝ սառնարաններ կը պատեն . անտառ , ջրվէժ , հոսանք , գետ , կողմնակի ձորեր , բարձանց վրայ կիսաւեր դղեակներ , եւ որչափ իջնէք՝ այնչափ Իտալական հրաշալի բուսականութիւն : Ո՛վ չցիտէ Աոսդայի անցեալն . հռովմէական հին յիշատակարաններու պահարանաց մին . նախկին անուռն է՝ Աուկուսդա Սալաստորում :

Հոս դարձեալ ունինք Մեծին Բեռնարդոսի ճամբան . ուր մանենք , Վերի յիշուած ճամբաներուն մէջ մին՝ կէս առ կէս Գաղղիոյ եւ Իտալիոյ կր վերաբերին . իսկ այս Բեռնարդոսի ճամբան Չուիցերիոյ մէջէն կ'ըսկսի եւ կը վերջանայ Աոսդայի մէջ : Թէպէտ եւ բուն կառագնաց ճամբայ մը չէ , եւ վերին մասն հռովմէացւոց շինած ջորւոյ ճամբայն է , սակայն իր անուան եւ իր անցորդաց թուոյն մեծութեան պատճառաւ՝ Ալպեան առաջին մեծ ճամբայից մէջ կը դնեմ : Մեծն Բեռնարդոս նշանաւոր է իր Ասպնջարանին համար գլխաւորապէս . որ այսչափ դարերէ ի վեր սիրոյ մեծ արտայայտութիւնն կը կա-

տարէ սնթիւ անհամար խղճալի թշուառներու : Սակայն պատմութեան անսակէտով ալ նշանաւոր է այս անցքն . 1800ին գաղղիական բանակն իր ծանր հրետանին քաշելով քաշկռտելով կը ասնէր ի Մարենկո : Եւ իրենց պետն ջորւոյ մը վրայ իր առաջնորդին հետ կը խօսակցէր : Կը ցուցուի այն տեղն՝ ուր ջորւոյն ոտքը սահելով՝ ապառայ գաղղիական աշխարհակալն իրեն հետ պիտի կործանէր անգնդոց խորն : Մեծին Բուռնարդոսի միայնակեացք մեծ օգնութիւն մատուցին այն ատեն գաղղիական բանակին , եւ Լուզովիկոս ԺՅ սարեկան փոքր շնորհ մը կ'ընծայէր այդ վանքին . 1500 գաղղ. ոսկի : Այլ մինք ներկային դառնանք : Երբ 2620 մեղք բարձրութեան հասնինք՝ ամայի ոտքերու մէջ ամայի կերպարանքով ցցուած ասպնջարանին առջեւն ենք : Եղբայր մը կ'ընդունի զմեզ , եւ լաւ ճաշիկ մը տալէն յետոյ՝ եթէ պիտի զիշերենք հոն՝ կը տանի զմեզ անպաճոյճ այլ լաւ կահաւորեալ սենեակ մը , ապա կ'առաջնորդէ զէպ ի սրահ մը՝ ուր կրակն կը ճարճափ գաշնակի մը մօտ . գաղղիացի տիկնոջ մ'ընծայ : Միայնակեաց հետ ճաշակից ենք . ազատ է խօսակցութիւնն , օգտակար եւ զուարթ : Անպիտայի տիկնոջ մը հետ միասին գանուեցայ հոն , տանուջորս փամ շարունակ քալած էր այն օրն եւ դեռ յոգնութեան նշան չունէր : Վերելիցը վրայ էր խօսքն , ամեն ծանօթ լեռներուն ալցելութիւն տուած էր : «Տիկին , ըսաւ միայնակեաց ծերունի մը . դեռ լեռ մ'ալ կայ կըլիլիք . — Ո՛հ , ո՛րն է արդեօք , կ'ողջչեմ . — Դեռ փամանակ կայ , սակայն պէտք է այդ վերելքն ալ կատարել . . . դէպ երկինք» :

Չմեռն — 250 աստիճան կը խոնարհի ջերմաչափն . իսկ ձիւնն 10է մինչեւ 15 մեղր կը բարձրանայ : Բոլոր ձմերուան պէտք բլլալիք կերակուրն ամարէն կը հայթայթուի . իսկ փայտն վարի ձորերէն կը բերուի . ամենն ալ ջորիներու կռնակն : Յայտնի է թէ վատառողջ կ'ըլլան այս տեղ բնակողներն : Հիւանդապինք ուրիշ վանքեր կը փոխադրուին . իսկ վաանդաւոր վիճակի հասնողներն Մարդինեի մայր վանքն կը զառնան ի Վալէ : Ամեն օր երկու հոգի կ'ելլայ քննութեան . մին Իտալիոյ կողմն , միւսն՝ Զուիցբերիոյ , հետերնին ունին գինի եւ հաց սանիօղ սպասուոր մը եւ մէկ երկու այն հոչակաւոր շուներէն իբր յառաջապահ : Ուղեւորներու ի խնդրի կ'ելլան : Կը զօրացունեն զանոնք եւ քաշելու կ'ըստիպեն՝ երբ տեսնեն թէ մահուան կարապետ եղօղ քաղցր բունն կը ջլատէ զա-

նոնք : Շատ անգամ ձեան հիւսերէն կ'ազատեն , եւ մերթ եւս միասին կը թաղուին : Ասպնջարանէն տասը վայրկեան հետու խաչ մը սնկուած է . ողջոյն ըսէք հանգստի . Հ. Յրանսուա այդ տեղն 1845 նոյեմբերի 5 ին կը նահատակուէր եղբօր սիրոյն նուիրուելով , եւ քանիննր այսպէս :

Իսկ այն շուներն , Ս. Բեռնարդոսի շուներն , որոնց վրայ կը դառնայ հասարակաց սէրն : Իրաւամբ , սակայն դանոնք վարողներն մոռնալու չէ : Սքանչելի բնազդամբ մը՝ առանց բնաւ ձեան երեսէն իրենց ճամբան մոլորելու կը վազեն կը սուրան մարդ որսալու հետամուտ յօգուտ մարդոյն : Ձգլիւնք են ասոնց պատմութիւնք որոնց հսկայինն միտն յիշենք հոս : Պարի է շան անունն : Ձիւնը կը տեղար , Պարի միայնակ կը թափառէր . կը նշմարէ հեռուէն իր որսն՝ կը վազէ : Կին մը ցրտահար տարածուած ձեան վրայ փոքրիկ աղջիկն գրկին մէջ՝ ձերմակ պատեանն սկսած էր ամբողջովին ծածկել խզճալի արարածներն : Մայրը մեռած էր . փոքրիկն կը շնչէր սակաւին : Պարի կ'ըսկսի իր շնչովն ոգեւորել փոքրիկ արարածն : Սակայն ասպնջարան դիմելու էր շուտով , ինչպէս : Փոքրիկին քով կը պառկի եւ այնչափ շարժում կ'ընէ՝ մինչեւ պզտիկ աղջիկն կը փաթթէ թաթիկներն շան վզին եւ չթողուր : Շունը կը տապալի , կը կանգնի , կռնակին վրայ կ'ստնէ իր գանձն եւ կը հասնի ասպնջարան :

(Շարայարեյի)



## ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԻՒՆՆ ՄԱՏԱՂ ՏԻՈՑ ՄԷՋ

Գուցէ թէ ոչ այնչափ կարեւոր՝ սակայն բոլորովին աւելորդ չէ յիշելն՝ թէ մեր նպատակն է այս գրութիւններով ինչպէս եւ անդեաներովն՝ հնագոյնն ինդրել . ինչպէս որ վերնագրէն յայտնի է : Այսպէս երբ կիւրակէից Պատարագին կամ Ծննդեան տօնին կամ ուրիշ կէտի մը վրայ խօսեցանք անցեալներն, եւ մեր Եկեղեցւոյ սովորութիւնն համեմատեցինք հետը, յայտնապէս չուզեցինք ըսել՝ թէ առ հասարակ եկեղեցին կամ թէ Մերն յարատեւ անփոփոխ պահած ըլլան մին կամ միւսն դարուս շրջանին մէջ . այլ հնագոյնն եւ ներկայն համեմատեցինք : Ի՛նչ փոյթ ինձ աստէն միջանկեալ զփոք այլալուրիքնք յիշատակել : Այսպէս են նաեւ հետեւեալներն :

Յայտնի է թէ պահոց հաստատութեան վրայ խօսիլ աւելորդ է . սակայն աւելորդ չէ անշուշտ յիշելն՝ թէ Եկեղեցւոյ ծննդեան առաջին տարիներուն Քառասնորդական Պահքն ծնունդ առած են . եւ յայտնապէս վրիպակ է ումանց պնդելն՝ թէ չորրորդ դարուն՝ դեռ եւս առ հասարակ Եկեղեցին չունէր այդ սովորութիւնն : Վկայ են , Տերտուղ . (ընդ . Հոգեւորակ .) Ս. Եպիփան (հաւատ. յանդ.), Ս. Աւգոստինոս (թղթ.), Ս. Յերոնիմ (Առ Մարկ.), եւն .

Պահոց խստութիւնն կատարեալ էր . այն՝ ինչ որ քնականն եւ ինչ որ կը հասկցունէ Պահք բառն . բտցարձակ ծով : Փրօկատուոսի վկայութեան զացած պահուն տեսանք հաւատացեալ Եղբարքն որ ջուր կը մատուցանեն բաժակաւ , որպէս զի զօրանայ . (չչփոթինք խառնել բայէն , լի , լեցուած ըսել է) . կը մերժէ նա ըսելով՝ տակաւին լուծման ժամն հընչած չէ , տակաւին իններորդ ժամ չէ : Պրօտինտիոս իր երգերուն մէջ կը պատմէ զայդ . Տերտուղիանոս (Յղ , Պահոց Զ.) կը վկայէ : Միայն հիւանդներու հրաման կար այդ Պահքն քիչ մը ցուրտ ջրով լուծելու . Ս . Յերոնիմոս կը յայտնէ այս բանս առ Եւատոք . թղթովն :

Սովորական Պահոց օրերուն՝ ժամն իննին հազորդելով Ս՝ Ճաշակին՝ կը լուծէին սուգն . առածնին ջուր էր միայն եւ հաց . Առաքել . Սահմանք (Ժէ) այսպէս ունին . « Հաց եւ բանջար . մի գինի , մի միս : » Թուի թէ առ հասարակ նախնական Եկեղեցւոյ սովորոյթն էր այս . իսկ զոր ոմանք կը չսփազանցէին՝ չկարծեմ թէ այս է՝ այլ այլ ինչ . ընդդէմ որոց Պաւղոս կը գրէ ի թուղթս :

Զորորդ դարուն Արեւելեան Եկեղեցին չոր պտուղն կամ չիրն ընդունուեցաւ եւ թոյլ տուաւ . այլ ոչ աւելի քան զայդ . ինչպէս յայտնի է Լաւողիկեան Ժողովոյ Ս . կանոնէն , որ խօսիւ Յամաքակերութիւն կը հրամայէ Քառասնորդաց մէջ : Տերտուղիանոս յիշեալ հատուածին մէջ կը յիշէ Յամաքակերութեան սովորութիւնն երկրորդ դարուն յարեւմուտս : Պաւսամոն կը վկայէ (ԺԴ կանոն . Գաղատ . Ժող .) թէ մինչեւ Թ դար Արեւելքի մէջ սեղ սեղ պահուած էր այս սովորութիւն : Ի՞նչ կ'ըսէ արդեօք մեր Քրիստոսոս այս մասին , չի նմանիր այս մեր Եկեղեցւոյն Աղցից , Աղսմէայց , Աղուհացից : Մինչ դեռ Արեւմտեան Եկեղեցին եօթներորդ դարէն սկսեալ ոչ միայն եփեալ ունդ՝ այլ եւ ձուկ եւ ջրային թռչուններն կ'ըսկսի թոյլ տալ ի լուծումն պահոց :

Լատերանեան թանգարանին մէջ Ս . Հիպպոլիտի արձանին սակ քանդակուած կը մնայ նախկին Եկեղեցւոյ սովորութիւնն՝ Քառասնորդական Պահոց կիւրակէներն լուծելու : «Կիւրակէն պահել զայթակղութիւն է » . կ'ըսէ Ս . Աւգոստ . թուղթ . 22 . եւ ոչ թէ սովորութիւն՝ այլ հարկ է կ'ըսէ լուծել . Solvere oportet jejunium ubi dominica inciderit . Ինչո՞ւ այս . վասն զի Տնծութեան օր է , վասն զի Ս . Հացն կը բեկանի եւ Քրիստոս կը յայտնուի . վասն զի սուգ եւ տնծութիւն չեն միաբանիր : Ըստ այսմ Ծովաց մի պառարագիւցն որ ըստ Մեծ Քրիստոսոսի կը կարծուի թէ հաշտեցուցեր է այս երկուքն՝ հրաշարիք է չնաչխարհիկ : Զնմանիր այս մեր Եկեղեցւոյն :

Մեծ Պահքն՝ ամեն Եկեղեցի նոյն կերպով պահած չէ . Արեւելեայց ընդհանրապէս սովորութիւնն եղած է չորրորդ դարէն սկսեալ՝ կամ քիչ առաջ կամ յետոյ , կիւրակէին նման շարաթ օրն լուծել պահքն : Այդ օրուան համար տեսանք Լա-

ւողիկեան ժողովոյն կանոնն . որով կ'օրինադրուի Ս . Հացն  
բեկանել . վասն զի կիրամուտք է շաքաթն : Լաւոդիկեան նոյն  
ժողովոյն ԼԱ կանոնովն կը տեսնենք առ հասարակ Քրիստո-  
նէութեան Պահոց օրերուն ոչ միայն չպատարագելն , այլ եւ  
ոչ իսկ Ս . վկայից տօնախմբութիւնն կատարել , բաց ի շա-  
քաթ օրէն : Տես եւ համեմատէ Տոկետ . ժողով . Ժ . Կ :

Նման չէ՞ այս մեր Եկեղեցւոյն ըրածին : Մինչեւ վեցե-  
րորդ դար այսպէս չէ՞ր ըներ Արեւմտեան Եկեղեցին եւս :

Քրիստոնեայ Եկեղեցին հրէական ժողովարանէն կ'առնէ  
եւ կ'իւրացունէ մովսիսական սեպական մի պահոց սովորու-  
թիւնն . ըստ որում անոնք չորրորդ՝ հինգերորդ՝ եօթներորդ  
եւ տասներորդ ամիսներու մէջ մի մի օր կը պահէին : Եկե-  
ղեցին կ'ընդունի զայդ սովորութիւն , եւ իւրաքանչիւր Եկե-  
ղեցի իրեն առանձին եւ անորոշ ժամանակաւ կը պահէ այդ  
օրերն : Տես առ այս Ս . Իսիդորի Սեվելիացւոյ Յղ . Աստուած-  
պաշտ . Ա . 37 :

Առ հասարակ Եկեղեցին ԺԱ դարէն առաջ նոյն անորոշ  
ժամանակն կը պահէ , ընդհանրապէս ամբողջան չորջրջ : Այդ  
է Հոգեգալստեան Եղիական կոչուած Պահքն ի մեզ : Ուր-  
բանոս Բ Հոովմայ հայրապետին օրով Արեւմտեայք կը կար-  
գեն զայդ հաստատուն ժամանակաւ Չորից եղանակաց պահք  
կոչմամբ :

Եկեղեցւոյ նախկին դարուց մէջ եպիսկոպոսունք միայնակ  
չէին բեկաներ զՀացն (պատարագ) այլ ուրիշ եպիսկոպոսներու  
եւ կամ քահանայից հետ որք նուիրագործող էին միասին :  
Այս՝ վերջին դարուց ծնունդ կամ նորելուկ սովորոյթ կամ այլ  
ինչ՝ (ինչ որ կը կարծէ Մեծ . Քրնագաստ Բազմավէպի անցեալ  
թուոց մէջ՝ եւ նոյնին առանձին հրատարակութեան մէջ՝)  
չէ՞ : Տես Ս . Աթանաս ջատագ . Բ եւ այլն : Այլ փոխանակ  
առանձնութեան՝ միաքան սեղանակցութիւն . ինչ որ էին Ա-  
ռաքելոց ժողովքն Փրկչին յարութենէն առաջ եւ յետոյ . ինչ  
որ ունինք այսօր Քահանայի եւ Եպիսկոպոսի ձեռնադրութեան  
օրն : Իբր վկայութիւն կրնանք կարգել նաեւ Եփեսոսի ժողո-  
վին ԺԳ գլուխն , Պասսիանոսի խօսք (Քաղ . ժող . Գործք . Դ) :

Երբ Եպիսկոպոս մը միւսին կամ քահանայից դասուն այցելութեան կրթար, սովորութիւն ունէին միասին պատարագելու . (Ուրան . Ս. Պաւլին. կենսագր. եւն. եւն.) : Այս է Լամբրոնացւոյն ըրածն եւ ըսածն. եւ ոչ այն զոր կ'ըսէ Մեծ. Քրնագատս :

Յարեւելս Ս. Բարսեղ կը վկայէ՝ թէ չորրորդ օր մ'ալ աւելցաւ պատարագելի, շաբաթն, իր օրերուն. այդ է չորրորդ դարուն : (Թղթք ՄՁԹ. առ կեսար Պատրիկ) : Սոյն դարուս յարեւմուտս ամեն եկեղեցի նոյն կարգը չունէր . « Յոմանս, ըստ Ս. Աւգոստինեայ առ Յանուար թղթ ԾԴ չկար օր որ չմատչէր, այլուր կիւրակէ եւ շաբաթ կը մատչէր, իսկ այլուր միայն կիւրակէ » : Ըստ կրկնակ առաքելական դարուց, նոյն ինքն դարձեալ կը հաստատէ՝ թէ այդ ամենօրեայն Աւրիկէի մէջն էր . (Թղթ. Անգ. ՂԸ) . եւ Յերոնիմոս (Թղթ ԻԸ) Սպանիոյ մէջ կը վկայէ իր դարերուն հանապազօրեայ պատարագելու սովորութիւնն :

Իսկ յարեւելս Յոյն Եկեղեցւոյն մէջ Դ. դարուն կը տեսնենք ի Կ. Պոլիս նոյնպէս . (Ոսկեք. Ներքող Բ. թղթ. Եփես), Հանապազօրեայ Պատարագն կ'ընդհանրանայ յարեւմուտս Զ դարուն միայն : Վկայ են Դեղասեան եւ Գրիգորեան կանոնադրութիւնք :

Սակայն այս ամենն միշտ հանդիսաւոր պատարագ էր : Այո՛, եւ այո՛ եւ ոչ թիւ, ինչպէս Մեծ. Քրնագատս կը կարծէ :

Ե գարէն յետոյ ոչ միայն հանապազօրեայ մի անգամ յաւուր կը մատչի հանդիսաւոր պատարագն յիւրեւմուտս, այլ եւ կրկին. քանի մը տօնական օրերուն : Այս թէ Եպիսկոպոսի եւ թէ Քահանայի շրաման էր : Ականջը խօսի Քրնագատիս :

Ս. Վ. ՆԱԶԱՐԵԹ.

(Շարայարեյի)

## ԳԱՆՁԱՐԱՆՔ ՀԱՅ ԼԵՂՈՒԻ

### Ն Ե Մ Ե Ս Ի Ո Ս Ե Մ Ե Ս Ա Ց Ի

(Շարունակութիւն տես քիւ 16)

Հոգւոյ եւ ժարմնոյ միութեան վրայ խօսելով՝ Աճճին եւ մարմնոյ միութեան կից կը յիշէ ոմանց երրորդ ինչ կարծեւն . եւ կ'ըսէ՝ Միտք : Երրորդիս յիշատակն բոլորովին անձանօթ չէ նախնեաց , եւ ոչ իսկ հիմնական գիտութեանց . այլ ոմն Ս. Հայրերէն կ'ըսէ՝ Շունը եւ Հոգի եւ Մարմին : Աճճն ըստ մեր լեզուի բուն իսկ Հոգին է , որոյ բարձրագոյն առմամբն կը կոչի այժմ ի մեզ մարդն ամբողջ :

«Քանզի ամենայն որ ժողովի ի միոյ էութեան գոյացութիւն» . հռքիւն — Substance , իսկ գոյացութիւն — Composition .

«Արդ , զիմարդ կայ՝ մարմին միաւորեալ ընդ անձին՝ տակաւին մնայ մարմին . . . անձն անմարմին գոլով եւ էապէս ըստ ինքեան , զիարդ միաւորի ընդ մարմնոյ եւ մասն լինի կենդանւոյն , ամբողջ պահելով զիւրն էութիւն անչփոթ եւ անսպական . » Իմաստասիրական լեզուն կը շարժի աստէն , այլ որչափ զեզեցիկ . որչափ սիրուն դարձուածներով . անպազդիականն . Comment l'âme qui est incorporelle et qui a sa substance propre , peut-elle s'unir au corps et devenir partie integrante d'un animal , tout en conservant sa substance propre , distinctement et incorruptiblement ? Դիտելի է համառօտ տողերու մէջ անդամ հայ թարգմանչին խոր ուշն եւ կորովամիտ արթնութիւնն . հռքիւն բան վարեց քիչ առաջ substance ի համեմատ , այժմ նոյն բային մակբայակերպն էապէս նոյն իմաստիւ . այսինքն՝ որ ըստ ինքեան՝ յինքեան՝ սեպհական՝ էութիւնն ունի . «գոլով էապէս ըստ ինքեան : »

Միանալ եւ միաւորել կրկին նման բայեր ըստ հնչման ,

այլ մեծ զանազանութեամբ իմաստասիրական ընթանմանն . առաջինն գոյութիւն ունի վերացական՝ միութիւն . իսկ երկրորդն՝ միաւորութիւն, Միութիւնն թուական առամաք *unité*՝ յայտնի է թէ միաւորի իմաստէն բաւական խտիր ունի ըստ քերականութեան . վասն զի միաւորն միակն է թանձրացեալ , իսկ միութիւնն՝ յինքեան էութիւն միոյ : Միաւորութիւն դարձեալ այնչափ խտիր ունի իմաստի՝ միութիւն բառէն , որչափ գուգութիւնն՝ (չոյգ ըլլալ , զուգիլ)՝ գուգաւորութեանն . միանալ եւ միաւորիլ նոյն այս կշռով կը հեռանան իրարմէ , ինչպէս զուգիլ եւ զուգաւորիլ : Դիտելի գլխաւոր կէտերէն մին ալ առաջնոյն ներգործական իմաստն է , մինչ երկրորդինը կրաւորական եւ չէզոք : Այսչափ փափուկ կշռոց գէ՛մ՝ որ բացարձակ հարկ է փիլիսոփային եւ աստուածաբանին՝ ինչ զայրոյթ եւ ինչ սարսուռ կ'ըզգան միտք եւ սիրտ զգայուն՝ երբ ոչ միայն անտեղեակ սրտեր այլ եւ հակառակորդ մտքեր զինուած կը ժպրհին նախնի Ս . Հարց գրիչն խարզախել Միութիւնն աւրելով եւ Միաւորութիւնն անհաճ եւ անճան բառն սպրդել տալով մեր աստուածային պաշտաման ամենէն վեհ եւ երկրպագելի խորհրդոյն խորհրդական պահուն : « Հաւաստեալ եւ առանց ցնորից մարդ եւ անչփոթ միութեամբ մարմնացեալ յԱստուածածին եւ ի սուրբ կուսէն » : Ո՛հ , մինչեւ ո՛ւր մարդկային ժպիր՝ ձեռքն կրնայ ժամանել . գէթ այդ խորհրդական պահուն չունենան սիրտն պահ մը դադար . ինչո՞ւ այդքան շար է ո՛հ մարդ արարածն , թող իր անձն յարգէ գէթ , յարգէ գէթ սրբազան Հարքն , յարգէ գէթ կրօնից սրբութիւնքն , մանաւանդ զի պաշտօնեայ է կոչուած այդ սրբութեանց :

Նեմեսիոս մղեց զիս հոս . եւ ահա խառնել եւ խառնակել բայերուն վրայ կը դարձունէ խօսքն . *être mêlé ensemble comme le vin et l'eau* , խառնակել որպէս զգինի եւ զուրբ : Բառ մը զանազան առումն կրնայ ունենալ , եւ ոչ ոք կրնայ հակառակիլ ասոր , եւ մանաւանդ հարկ մ'է այդ . խառնումն եւ խառնել՝ միութիւնն է առաջին առմամբ , ներգործական . այլ ոչ պարզ՝ այլ ազնուական իմն իմացուածով՝ աւելի սերտ միութիւն . ուսկից շատ բառեր . որով ըստ հետեւութեանն կը ծնանի՝ կրաւորականն : Ըստ այսմ հայերէն կ'երգենք . « Չնոր խառնարանդ հրաշալի նոր խառնման Բանին եւ մարմնոյ . » որով կ'ունենանք ազնուական սերտ միութեան կատարուած տեղւոյն եւ զայդ ամփոփողին համար՝ խառնարան բառն :

Հայերենի մէջ դաշխուրանն եւ բաժակ խառնարան կը կոչուին , վասն զի պատուական գինին կ'ամփոփեն . աստի խառնել բայն զգինին ի բաժակն , լեցունել ամփոփել սերտիւ . վասն զի կերպով իւիք խմորումն յինքեան կը գործուի անգէն , այլ ոչ խառնակումն . ոչ չփոթութիւն , եւ ասկէց աւելի պատշաճական բառ քրիստոսական կրօնից անճառ խորհրդոյն համար՝ Մարդեղութեան կ'ըսեմ՝ կարծեմ թէ չէր հնար գտնել աստուածաբանական կշռով : Սակայն այս պատուական գաղափարներ ինչ արժէք ունին յանդուզն մտաց տգիտութեան առջեւ . կ'աւրէ այդ սրբութիւնքն կը քանցէ կը քեցէ , եւ սե՛ս պաղպաղակն . « Զնոր միարանդ հրաշալի նոր միաւորման » :

Ոչ միայն մեր Հարց՝ այլ եւ Յունաց եւ Լատինաց եւ Ասորոց պատուական է այդ խառնումն եւ խառնել բայն . Գրիգոր Նազիանզացի Զատկին ճառին մէջ , կը կրկնէ ու կ'երեքնէ . Ս . Եփրեմ Շարականներու եւ բանին Տնօրէութեան մէջ . Տերտուղիանոս Յղ . Մարմն . Քրիստոսի . Ս . Ազգոստիանոս Առ Վոյուս . թղթոյն մէջ . Ս . Լեւոն Հայրապետ Հոովմայ , ի Ծնունդ Տեառն . Ս . Պետրոս Ոսկեբան յԱւետումն . եւն . եւն . անթիւ գործածութիւններ , եւ մանաւանդ թէ սեպհական ընտրութիւն այդ բառին : Եւ ո՞վ արդեօք պիտի զօրէր այսքան հեղինակութեանց դէմ , այսչափ զօրութեանց առջեւ . բայց եթէ յանդուզնն . բայց ի վրաս անձին , Հայերէն խառնելն ոչ երբէք շփոթել նշանակած է , ոչ առաջին եւ ոչ յետին առմամբ , սակայն կ'ենթադրուի հայերէն լեզուի մէջ . այլ է ճաբաներէնն : Խառնել կ'ըսենք հոգին մարմնոյ , հրեշտակներն մարդոց , աղօթքն լուսութեան խառնել , ձեռք ձեռքի , սիրտ սրտի , յօղուած յօղուածի , եւ այլն , որ միութիւն կը նշանակէ , միաւորութիւն , զօր յօր , զուզութիւն , եւ այլն , եւ ոչ բնաւ խառնակութիւն չփոթութիւն :

( Շարայաբելի )

## Ս. ՍԱՐԳԻՍ — Ս. ԱԳՆԷՍ

Petit journal ի 1895 յունուար 22 ի թուին մէջ հետեւեալ հետաքրքրական պատարիկն գտնաւով՝ թղթապանակիս անկեան մէջ ձգած էի . Ահա թարգմանութիւնն .

« Երէկ՝ 21 յունուար ամուսնանալու փափաքօղ օրիորդաց պաշտպանին Սրբուհի Ագնեսի տօնն էր . Զրոյցն կ'ըսէ՝ թէ այն աղջկունք որ Չերմեռանդ պաշտօնատարք են Սրբուհւոյս՝ յունուարի 20ի գիշերն մինչեւ 21 լուսնայ՝ երազի մէջ կը տեսնեն իրենց սահմանուած փեսայքն .

Այս չափ է հատուածիկն . Պատ . Ընթերցողաց ծանօթ է մեր մէջ հնուց ի վեր պաշտուած այս սովորութիւնն Ս. Սարգսի տօնին . Օրերով առաջ կատարուած յատուկ ծովապահութիւնք տքնութիւնք եւ արարողութիւնք ընդ երկար քննութեամբ քաղաքիս թերթերուն մէջ հրատարակուեցան երբեմն . Մեր նպատակն է ցոյց տալ այսչափ իրարմէ ըստ ամենայնի հետուկիկին ազգաց մէջ նոյն այս հետաքրքրականիս գտնուիլն , եւ նոյնչափ զարմանալի նաեւ՝ այդ երկուքին նոյն ամսոյ մէջ կատարելն այդ ընտանի սովորութիւնն .

## Ս. ԳՐՈՑ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(Շարունակութիւն տես թիւ 20)

Ը. Բաբելոնի գերութենէն՝ մինչեւ Քրիստոսի ծնունդը : Այս պարբերութեան համար , առաջին թուական մը կուտայ Երեմիա , ԻԲ. 11 . բայց մեկնիչներ չեն համաձայնիր՝ եօթանասուն տարի տեւող այս գերութեան սկզբնաւորութեան կէտին վրայ : Ոմանք զայն կը սկսին առաջին գերեզարութենէն , որ պատահեցաւ Յովակիմայ չորրորդ տարին , յամին 608 կամ 606 , ըստ հասարակ հաշուոյ , եւ կը գտնեն 70 տարի՝ մինչեւ Կիւրոսի հրովարտակը , զոր հանեց յամին 536 (կամ 538) , Հրէից հրաման տալու Երուսաղէմի տաճարին վերաշինութեան համար : Ա. Եզր , Ա. 1 : Ոմանք ալ իբր սկիզբն կ'առնուն Երուսաղէմի կործանում , Բ. Մնայ , 12, 21-23 , յամին 599 , եւ իբրեւ վախճան՝ տաճարին վերաշինութեան շարունակունակութիւնն , որ եղաւ յերկրորդ ամի Դարեհի , որդւոյ Հիստապեայ , Անդէոս , Ա. 1-14 , եւ Ա. Եզր , Ե. 1 , յամին 519 :

Ինչ որ ալ ըլլայ բաբելոնական գերութեան սկիզբը , զոր նախագուշակած էր Երեմիաս , Կիւրոսի ի Բաբելոն թագաւորելուն առաջին տարին , յամին 536 , գերիներէն շատերը վերադարձան ի Հրէաստան , առաջնորդութեամբ Զօրաբարէլի եւ Մեծի Քահանայապետին Յեսուայ , եւ հասած չհասած , Երուսաղէմայ տաճարին վերականգնումին համար հարկաւոր եղած նախապատրաստութիւններն ըրին : Բայց բազմաթիւ խոչընդոտներու պատճառաւ , սոյն չէնքը չկրցաւ աւարտել մինչեւ ցվեցերորդ ամ Դարեհի , այս է յամին 516 : Ա. Եզր , 2, 15 : Արտաշէսի եօթներորդ տարին , Եզր ուրիշ գերիներ բերաւ ի Յուդայաստան : Ա. Եզր , Է , 7 : Արտաշէսի քսաններորդ տարին , Նեեմի , արտօնութիւն ստացաւ Երուսաղէմի պարիսպներն ու դռները շինելու : Բ. Եզր , Բ. 1-8 : Այսօր կը վիճարանուի այս թագաւորին նոյնութեանը վրայ : Մեկնիչներէն շատերը կ'ընդունին որ Եզր ու Նեեմիաս , տասուերեք

տարի հետաւորութեամբ , կարող եղան շահիլ մի եւ նոյն ար-  
քային հորհրքը , զոր կը նոյնացնեն Արտաշէս Ա. ի հետ , որ  
անուանեցաւ Երկայնաձեռն , եւ թագաւորեց 464 քն մինչեւ  
424 : Ուստի Եզրաս այս կարաւանին առաջնորդած պիտի լինի  
յամին 457 , եւ Նեհեմիաս Երուսաղէմի պարիսպները բարձ-  
րացուցած պիտի ըլլայ յամին 444 , եւ ի Պաղեստին մնացած  
պիտի ըլլայ մինչեւ 433 : Թագաւորութեան երեսներորդ տա-  
րին : Բ. Եզր , Ե , 14 : Իսկ ոմանք Արտաշէս Բ. ը կը գնեն ,  
որ անուանեցաւ Մնեմոն : Վան Հծնաքէր երկու թագաւոր-  
ները կը գանազանէ , կ'ընէ թէ Նեէմիաս Երուսաղէմ եկաւ  
Արտաշէս Ա. ին քսաներորդ տարին , իսկ Եզրաս , փոխանակ  
տասուհրեք տարի առաջ վերադարձած ըլլալու , հրէական կրօն-  
քը վերականգնանացուցած էր յիսուսեւութեւ տարի աւելի վերջ ,  
Արտաշէս Մնեմոնի ժամանակ (404-358) :

Նէէմիասէն , որու վախճանը անձանօթ է , մինչեւ ցՄա-  
կաբայեցիս , 260 տարուան տարբերութիւն մը կ'անցնի , որու  
վրայ քիչ բան գիտենք եւ որու ժամանակագրութիւնը Ս. Գիրք  
չճշդեր : Բայց Մակաբայեցւոց երկու գրքերը իրենց պատմած  
դէպքերը կը թուարկեն , ըստ թուականին Սելեւկեանց : Այս  
թուականը կը սկսի աշնան յամին 312 Ն. Ք. : Ուստի հեշտին  
է Մակաբայեցւոց գրքերուն թուականներն որոշել : Մասա-  
թիաս ապստամբեցաւ ընդդէմ Անտիոքոսի Եպիփանու յամին  
145 Սելեւկեանց , հետեւաբար յամին 167 նախ քան Քրիստոսի  
թուականը . եւ հետեւեալ տարին : Ա. Մակ . , Բ , 70 : Իւր  
որդին Յուդաս , ապստամբութեան պարագլուխ եղաւ մինչեւ  
իւր մահը , յամին 161 : Ա. Մակ . , Թ , 3 եւ 18 : Յովնաթան ,  
Յուդայի եղբայրը , շարունակեց կռիւը մինչեւ 143 : Յամին  
142 , յառաջնում ամին Սիմոնի (Շմաւոն) , Հրէից ազգը անկախ  
եղան : Ա. Մակ . , ԺԳ , 41 եւ 42 : Սիմոնի , որ մեռաւ 135ին ,  
յաջորդեց իւր որդին , Յովհաննէս Հիւրկանոս : Ա. Մակ .  
ԺԶ , Հրէից պատմութեան մնացորդին համար Ս. Գիրք ուրիշ  
թուական մը չնշանակեր եթէ ոչ մեծին Հերովդի մահը : Այս  
ժամանակամիջոցին մէջ Հրէաստանը կառավարող իշխաններն  
կամ թագաւորներ՝ եղան , Յովհաննէս Հիւրկանոս Ա. , 135 -  
107 . Արիստոբուլոս Ա. , 107-106 . Աղէքսանդր Յանէս , 106 -  
79 . Հիւրկանոս Բ. , 79-66 . Արիստոբուլոս Բ. , 66-63 . Հիւր-  
կանոս Բ. երկրորդ անգամ , 63-40 . Հերովդէս Ա. , 40-4 , նախ  
քան քրիստոնէական թուականը :

Թ. Յիսուսի կենաց տեսողութիւնը . Բրիտանացիական թուականին սկիզբը հաստատուեցաւ ի վեցերորդ դարու , կրօնաւորի մը ձեռքով , որ կ'անուանէր Դրոնեսիոս Փոքր , յամին 754 ի շինութիւնէն Հոովմայ , Ըստ իրեն կարծեաց , Տէրն մեր ծնաւ ի 25 Դեկտեմբերի յամին Հոովմայ 753 : Բայց նա սխալեցաւ իւր հաշվներուն մէջ եւ քրիստոնէական թուականը չորս տարի աւելի ուշ սկսեցուց : Տեսնն մերոյ ծննդեան թուականը վիճուած է : Ինչ որ ստոյգ է , Յիսուս Բրիտանոս ծնաւ Հերովդէսի ժամանակ , Մաաթ . , Բ , 1 , երբ Աւգոստոսի հրամանաւ աշխարհազիր մը կը կատարուէր . Դուկ , Բ , 1 — 5 : Աւետարանական պատմութեան այս երկու կէտերուն որոշումը կը ճշդէ Յիսուսի ծննդեան տարին : Ըստ Յովսեպոսի , Հն . Հր . ԺԸ , Ը , 1 , եւ Պատերազմ Հր . Ա , ԼԸ , 8 , Հերովդէս թագաւորեց երեսուն եւ եօթը տարի , եթէ իր թագաւորութեան տարիները հաշուի առնուին՝ իւր թագաւոր ըլլալը Հոովմէական Մերակոյտէն ճանչցուելէն վերջը . եւ երեսուն ու չորս տարի , եթէ իր իրական թագաւորութիւնը հաշուուի իւր Երուսաղէմ մտնելէն վերջը : Արդ Հոովմ զՀերովդէս Պաղեստինու թագաւոր հռչակեց ի հիւպատոսութեան Դոմիտիոսի Կալվինոսի եւ Ասինիոսի Պոլլիոնի . յամին 714 Հոովմայ , 40 տարի Բրիտանոսէ առաջ : Հերովդէս Երուսաղէմի արեւց ի հիւպատոսութեան Վիրասնիոսի Ազրիպպայ եւ Կանինիոսի Կալլոսի , յամին 717 Հոովմայ կամ 37 տարի քրիստոնէական թուականէն առաջ : Իւր որդւոց եւ յաջորդաց թագաւորութեանց տեւողութենէն կրնայ եզրակացուիլ որ Հերովդէս մեռաւ նախ քան 7 Նիսան կամ 2 Ապրիլ այսր տարուոյ : Եթէ Յիսուս ծնաւ ի 25 Դեկտեմբերի , այս չկրնար եղած ըլլալ 749ին Դեկտեմբեր 25էն ուշ :

Ուրիշ թուականներ մեզի պիտի առաջնորդեն զիսնալու թէ արդեօք Յիսուսի ծնունդը քանի մը տարի աւելի առաջ եղած է : Ա . Դուկաս Բ . 1 , կ'ըսէ որ այս դէպքը պատահեցաւ երբ հռովմէական աշխարհին առաջին մարզահամարը կատարուեցաւ , երբ Կուիրինիոս (Quirinius, ըստ Վուլպադայ Cyrius, Կիրինոս.) Ասորոց կառավարիչ կամ կուսակալ էր : Արդ, ըստ Յովսեպոսի , Հն . Հր . ԺԸ , Ա , 1 , Կուիրինիոս Հրէաստանի մարզահամարն ալ կատարելու հրամանաւ յԱսորիս առաքուեցաւ՝ Ակոսիոնի պատերազմէն երեսունուեօթը տարի վերջը , այսինքն Հերովդէսի մահուընէն չուրջ տասը տարի վերջը , երբ

Արքեպիսկոպոս զահընկէց եղաւ եւ Յուդայաստանն Հռոմէական միահեծան պետութեան կցեցաւ : Ի վերին երեսս հակասական այս հանգամանքը հաշտեցնելու համար , ամէն կերպ ենթադրութիւնները հնարեցին : Պրովտի բառը մեկնեցին իբրեւ թէ եղած ըլլար Պրովտեյա , որ իմաստով կը գործածուի եթէ ոչ ի նոր Կաթարանի , զոնէ զասական մատենագիրներու քով ' Թարգմանուեցաւ «Այս աշխարհագիրը եղաւ՝ Կուիրինիոսի զՅուդայաստան կառավարած ժամանակ եղած աշխարհագիրէն առաջ» : Բայց Մոմսէն ապացուց որ 1764ին ի Թիվոլի արձանագրութիւն մը՝ գտնուեցաւ որ միայն Պուրչիոս Սոււպիկիոս Կուիրինիոսի կրնար յարմարիլ : Արդ ասոր մէջ կ'ըսուի թէ նա երկու անգամ Ասորոց կուսակալ եղաւ . «Վերապիս զԱսորիս (կայաւ.)» Ուստի այլ եւս կարեւոր չէ մեկնաբանութիւններ ստեղծել՝ դժուարիմաց եւ բռնագրօսեալ : Սակայն եւ այնպէս դժուարութիւնը չվերնար . որովհետեւ Կուիրինիոսի առաջին կուսակալութիւնն յԱսորիս կրցաւ տեղի ունենալ հազիւ յամին Հռոմայ 751 , կամ ամենէն շուտ՝ 750ին վերջերը , հետեւաբար Հերովղէսի մահուընէն վերջը : Այս դժուարութիւնը հարթելու համար , մտածեցին որ Դուկասու պատմած աշխարհագիրը սկսած էր նախ քան 750 , այն ժամանակին կուսակալին ձեռք , որ կրնայ եղած ըլլալ Սենտիոս Սատուանիոս , զոր կը յիշէ Տերտուղիանոս ընդդ. Մարկիոնի , Գ , 19 . բայց Հերովղէսի մահուան պատճառաւ ընդհատուելով , չկրցաւ աւարտիլ եթէ ոչ երբ Կուիրինիոս , շուրջ 751ին , սկսաւ վարել իւր գաւառը : Այսպէս իմանալով , Դուկասու բնագիրը կը հաստատէ անոնց կարծիքը որ Փրկչին ծնունդը 750էն առաջ կը գնեն , եւ յիրաւի , ինքնակալութեան ընդհանուր մարդահամարին հրովարտակը , տիեզերական խաղաղութենէն յետնագոյն եղած պիտի ըլլայ , որ նուիրագործուեցաւ ի Հռոմ գրտնուող Յաննոսի տաճարին դուռը փակելով , Իսկ այս գէպքը պատահեցաւ 756 - ամին ամառուան մէջ , մեր թուականէն ութը տարի առաջ : Ուստի Յիսուսի ծնունդը պէտք է զրուի Հռոմայ թուականին սա երեք տարիներուն մէկուն մէջ , 747 , 748 եւ 749 :

Ժամանակագիրներէն շատերը այս երեք տարիներէն մէկը կ'ընտրեն եւ իրենց կարծիքը կ'արդարացնեն՝ Փրկչին ծննդեան եւ Աւետարանի ուրիշ զիպուածոց մէջ համեմատութիւններ կազմելով : Արդ Ս. Դուկաս կը պատմէ զարձեալ , Գ , 1 եւ 23 ,

որ Ս. Յովհաննէս Մկրտիչ իւր քարոզութիւնը սկսաւ Տիբերիոսի տասնուհինգերորդ տարին , եւ թէ Յիսուս չուրջ երեսուն տարեկան էր երբ մկրտութիւնն ընդունեցաւ իւր նախակարապետին ձեռքէն : Տիբերիոսի տարիները երկու կերպով հաշուեցին : Եթէ ընդունելու ըլլանք հասարակ հաշիւը , Տիբերի թագաւորութիւնը կը սկսի Աւգոստոսի մահուանէն , որ պատահեցաւ 19 օգոստոս 767 : Ուստի Տիբերիոսի տասնուհինգերորդ տարին կը հանդիպի 19 օգոստոս 781էն յ19 օգոստոս 782 , մեր թուականին 28-29ին : Ճիշդ երեսուն տարի զեղչելով , Յիսուսի ծնունդը պիտի իյնայ 751ին . բայց այս թուականը անհաշտելի է Հերովդէսի մահուան թուականին հետ , 750ին : Ուստի «ամաց իբրեւ երեսնից» բառերը ընդարձակ իմաստով պէտք է առնուլ , եւ ըստ մտաց Քէրէրի , այսպէս կրնայ ըսուիլ մարդու մը համար որ 25 տարիէ աւելի եւ 35է պակաս ունենայ : Եթէ Յիսուսի ծնունդը դրուի 747ին , Տիբերիոսի տասնուհինգերորդ տարուան մէջ 34 կամ 35 տարեկան եղած պիտի ըլլայ . իսկ եթէ ծնած է 749ին , 32 կամ 33 տարեկան եղած պիտի ըլլայ : Ժամանակագիրներէն չատերը Տիբերեայ տասնուհինգերորդ տարին կը հաշուեն ո՛չ ի մահուանէ Աւգոստեայ , այլ Տիբերիոսի՝ տրիպունեան իրաւանց ընկերակից ընդունուելէն , յամին Հոտմայ 764 կամ 765 : Հետեւօրար պիտի իյնայ 779ին կամ 778ին : Ուստի Յիսուս 747 ծնած ալ ըլլար , իւր մկրտութեան ժամանակ չուրջ երեսունումէկ տարեկան եղած պիտի ըլլար :

Գալով Յիսուսի հասարակաց կենացը եւ քարոզութեան տեսողութեանը , հիներէն ոմանք զայն մէկ տարուան վերածեցին չնչին պատճառներու համար , զորս Ս. Իրինէոս , ընդհ. հերես. , Բ. 22 , հզօրեղապէս հերքած է : Եւսեբիոս Կեսարացի , Պ. Ե. , Ա. 10. երեք տարի ու կէս կը հաշուէ զայն : Նորագոյն մեկնիչք այս թիւը կ'ընդունին , բայց Յովհաննու Աւետարանին մէջ բացայայտ եղանակաւ յիշուած Չատիկները միայն առնելով , եւ տօն հրէից (Յովհ. , Ե. 1.) ըսուածն ալ իբրեւ զատկական տօնախմբութիւն նկատելով : Սակայն չատերը Քրիստոսի քարոզութեան երկուք ու կէս տարի միայն կը վերագրեն , եւ Ս. Իրինէոսի ու Ս. Հերոնիմոսի հետ միայն երեք Չատիկ կը ճանչնան : Առաջինը անմիջապէս մկրտութենէն ետքը , Յովհ. , Բ. 13 . երկրորդը հացերու բազմանալու հրաշքէն քիչ ետքը , Յովհ. , Զ. 4 . երրորդը չարչարանաց

զատիկն եղաւ , ԺԳ, 1 : Ուստի եթէ Տէրն մեր մկրտուեցաւ  
ի հնգետասաներոզ ամին Տիրերեայ , իւր առաքելութեան ա-  
ռաջին Չափիզ տեղի ունեցաւ յամին Հոովմայ 782, մեր  
թուականին 29ին, եւ վերջինը , չարչարանացը , յամին Հոով-  
մայ 784 կամ 785, եւ մեր՝ 31 կամ 32ին :


Այսպէսով Քրիստոսի մահուան թուականը ճշգրտած կ'ըլ-  
լայ՝ մէկ տարւոյ միայն անստուգութեամբ . եւ կարելի պիտի  
ըլլար զայն ստուգել , որոշելով թէ ո՞ր տարուան մէջ մահուան  
օրը ուրբաթի կը հանդիպի : Մարկ. , ԺԵ, 42. Ղուկ. , ԻԳ,  
54 . Յովհ. , ԺԹ, 31 : Դչբախտարար այսչափ պարզ խնդիր մը  
կը կնճռի, եւ կը մնայ զիտնալ թէ այս ուրբաթը Նիսան ամ-  
սոյն 14ը եղաւ թէ 15ը : Արդ այս կէտիս վրայ ժամանակա-  
զիւններն ու մեկնիչները երկու բանակի կը բաժնուին : Եթէ  
Փրկչին մահուան ուրբաթը 14 Նիսան էր՝ պէտք է ի բաց թո-  
ղուլ 32 թուականը , յորում 14 Նիսանը սկսաւ չարաթ երե-  
կոյին , եւ ընդունիլ 33 տարին , յորում այն օրը , ըստ հաշ-  
ուելոյ Հրէից , հանդիպեցաւ հինգչարթի երեկոյէն ուրբաթ  
երեկոյ , Իսկ եթէ Նիսանի 15ը վերադասուի , առաջին ամ-  
սուան այս օրը ուրբաթի կ'իյնայ միայն մեր թուականին 30,  
31 եւ 34 տարիներուն , հետադասութիւնները 28 եւ 34 տա-  
րիներու մէջ փակելու համար : Այս կարճ տեսութենէն յայտ  
յանդիման կ'երեւի որ Յիսուսի Քրիստոսի կենաց թուական-  
ներն ու տեւողութիւնը անստոյգ են : Միայն թէ զիտնոց աշ-  
խատութիւնները զգալապէս նուազեցուցած են անստուգու-  
թեան սահմանները : Ըստ այսմ կ'երեւի թէ Փրկչին ծննդեան  
թուականը պէտք է զնել Հոովմայ 747 եւ 749 տարիներուն  
մէջ , կամ 7 եւ 5 տարի մեր քրիստոնէական թուականէն ա-  
ռաջ . եւ իւր մահը՝ մեր թուականին 29 եւ 33 տարիներուն  
մէջ : Յիսուսի կենաց տեւողութիւնը պիտի ճօճայ առ նուազն  
33 եւ առ առաւելն 38 տարիներու մէջ :

ԳԷՈՐԳ Վ. ԹԵՐԶԻՊԱՇԵԱՆ

( Շարայարեյի )

---

ԱՐՏՕՆԱՏԷՐ  
ՅՈՎԱԷՓ ԵԷՇՐԼԵԱՆ



ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Պօլսոյ համար . . . . . 40 դանեկան:  
Փանառաց եւ օտար երկիրներու համար  
քղրատարի ծախքն ի միասին հաշուելով 50 « «

**Իշխարանցիւր թիւ 2 դանեկան**

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի Բերա, Եեշիլ փողոց  
Թիւ 1, ուր պետք է դիմել բաժանորդագրութեան եւ թերթին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

**RÉDACTION DU BADGUERE**

*Constantinople, Péra, rue YÉCHIL N° 1*

معارف نظارت جلیله سنک وخصتیه طبع اولنمشدر